

ՄԵՍՐՈՊ-ՄԱՇՏՈՑ

(Համառոտ ակնարկ կեանքի եւ գործի մասին)

Վերապարձ եւ սկիզբ հայ դպրութեան

Եթէ ուզենք, ցտառարութեան մասնա-
գութեամբ մը, Մեսրոպի կեանքը բաժնել
Նանդրուաններու, պիտի ըսենք թէ չորս են
անոնք. պալատը, վանքն ու քարոզչու-
թիւնը, զիտին իրաւքը եւ վերջապէս՝ հիւ-
նարկէ՛ք հայ գրականութեան: Անասարակոյս
որ վերջին այս հանգրուանը, որուն կը
հասնինք, զժուարագոյնն է եւ ամէնէն եր-
կարը Մեսրոպի կեանքին:

Եզրստուէն կը վերագառուեալ ան զԼպի
Վաղարշապատ, շրջապատուած գործակից-
ներով և աշակերտներով, ձեռքին սեղմած
հայ գիրքին տախտակը: Վաղարշապատէն
ճամբայ կ'ելլէր թափօր մը, գլխաւորու-
թեամբ Ասահկ Կաթողիկոսի եւ կու գար
գէպի Ռահ գետի եզերքը. ընդունելու հա-
մար գիրը: Փամանակահից պատմարանն-

կենդանի հաստքին. տախտակ մեր ներքին
հոգի որ ոչտերը իսկոյն շարժման մէջ կը
գնէ և յեղաշրջելով մեր կեանքը՝ մեզ
Աստուծոյ կը մօտեցնէ. Անոր հանդէպ մեր
ունեցած փտահութիւնը կը բազմապատկէ,
կեանքի տառապանքներուն մէջ ու գոթախ-
տութեանց պարագային մեզու ապտտան
կ'ըլլայ: Ի մի խօսք՝ մեր կեանքը արժէ-
քաւոր կը գարձնէ թէ՛ մեզի համար, թէ՛
յոգուտ մարդկութեան եւ թէ՛ ի նպաստ
Աստուծոյ թագաւորութեան տարածման
սուրբ գործին:

Նոյնպէս առաքելին այս խօսքը մեզ
լուրջ պտտախնամատութեան մը տակ կը
գնէ. այս կենդանի հաստքին կոթնած,
օր ըստ օրէ աճելու առաքինի կենցաղի մէջ,
և մշակելու մեր մէջ, քրիստոնէական այլ
առաքինութիւններու կարգին՝ հայկական
առաքինութիւնները նաև:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Յրէզիս, Գալիէ.

բաւ ձգիրը տակաւին կ'արձագանդեն խան-
գապատութիւնն ու հրճուանքը զիմառոցո-
ներուն: Հայը իրեն զրիւած ատուածա-
տուր տախտակը կ'ընդունէր, կ'ըսէ կորին,
զիտակցութեամբ եւ կրթատարութեամբ
եւ ոչ՝ նման իրականութեան, երբ Մոսկուէս կ'ը-
նէր Սինալէն. հայ հոգիին փրկութեան և
իրական ուղիտարութեան օօրէնքն էր
Մեսրոպի ձեռքին. եկած անտառ լոյսի մը
պէս կանթեպետ ելու ուշխարհի մը վրայ, ուր
քաղաքական բաժանման, կրօնական հայա-
ծանքի եւ օտար ուսման մօտ թափար-
հեղահեղ աւելի կը թանձրանային նոր-
զանն ի վեր:

«Վան օրոյ յերթաւն նորա լերինքն
ցնծային, աշտինքն արքայն և Եկեղեցին,
և բլուրքն խալտային, ազատքն և իշխանքն,
և գետքն ծափս հարկանէին՝ հօտապետքն
և հոգիքնս: Եւ պտտագրիր (Ստանկցին)
կ'աւելցնէ»:

«Եւ տեսանէին գերեսս նորա իրեն գե-
րեսս հրէշտակի, և հաստային տեսանն
նորաս»:

Դժուար չէ երեակայնի սիրտերու հըր-
ճուանքը Նանդրուանի բացատրիկ պահուն,
երբ մանուանց Մեսրոպ, գիրք զիմառոցո-
ներուն ցոյց տալէ հաջ. վերը, բարձրածայն
կարգաց Հոռփանոսի ձեռքով գրուած հա-
յերէն տառչին գրքին տառչին տողերը (Սո-
զուսնի Առակները):

«Ընկանցի վիմասուրիւն եւ պիտաս,
իմուալ գրանս հանկարտոյ ...

«Եւ ընթերցեալ բերկրելին, խաղային,
խալտային և ի ձայն մեծ գոհութիւն ի
բարձունս ի վեր առաքելին տուողին զանկե-
րական պարգեան, և պար առեալ՝ պատ-
ուէին զառապանքն և զվարդապետն և
զերկիրոյ Ղաւտարիչն»:

Ռահ գետի հանդիպումին ներկայ էր
նաև Վոռմաշապուհ թագաւոր իր նախարար-
ներով, Մեսրոպ յաղողած էր ոչ միայն
մարմին տալու իր մեծ գաղափարին, այլև
անոր վիճակագրելու երկրին բոլոր ոյժերը:
Թագաւոր եւ կաթողիկոս, աշխարհիկ և ե-
կեղեցական աւագանիին մտադրութիւնը՝
Ելլեսս բաց էին իր առաքելութեան առջեւ
բոլոր գանդերը, կրնար տարածել հայ գիրը
և անոր սերմերը սփռել Հայաստան աշ-

խորհի ամեն կողմերուն, վստահ թէ իրեն գործակից ունէր ամբողջ Եկեղեցին և պաշտպան՝ երկրին իշխանութիւնը:

Սահակ Կաթողիկոսի գործակցութիւնը Մեսրոպի հետ եղաւ ուժգնողական, այն ատենան որ պատմութիւնը անբաժանելի լիօրէն իրարու կապից անանց անունները և աննց կրթական աշխատանքն սերած սերունդը կոչուեցաւ Սահակ-Մեսրոպեան սերունդ:

Սահակ և Մեսրոպի գործունէութիւնը կը բաժնուի երեք նահատար վրայ — քաղաքացիութիւն, թարգմանութիւն և դատարարականութիւն:

Սահակ և Մեսրոպ կրօնեցիին նախ հայկական առաջինի վարացը վաղարշապատի մէջ, Կաթողիկոսարանին կողմ: Ըստ Կարինի, ներկայատու վարդապետարանը անիթոսպէս յորեցեալ երկրին քաղաքացիական փոխարդ աշակերտութեամբ մը, որ ինքզինք կ'ուզէր նուիրել քարոզական գործին, բայց նաև պարտականներով, որոնք ծարուր ունէին հայկական դպրութեան:

Յուսահատեցուցել ըլլալու չափ ընդհանուր են Կորինի տեղեկութիւնները հայ ուսման առաջին այտ կեդրոնի մասին: Ո՛չ մէկ անխորհրդութիւն թէ ի՞նչ էր ուսման ծրագիրը, ուսուցչուած ներքը, քերականութեան կազմութիւնը, բառամոթերքի յրատակացումը, աշխատանքի ձևը, կրթական շրջանի տեղեկութիւնը, Սահակ-Մեսրոպի գործակիցներուն անունները և վերջապէս բովանդակութիւնն ու նկարագիրը պարզցին:

Արդիւնքէն դատելով, Սահակարեան լեզուի պայծառութիւնէն և թարգմանական գրականութեան տարրու թիւնէն մանաւանդ, պէտք է ընդունել որ առաջին հայ դպրոցը կատարելութիւնէն ոչ շատ հեռու, ընդարձակ և բացառիկ ճիգ մը եղած է հայ դպրութիւնը բարձրացնելու յունական լեզուի և մշակոյթի մակարդակին, թեև առաջին իսկ հարուածով:

Վաղարշապատի վարդապետարանին գերազանց իրազորութեամբ, զընթաց-գործոցը կը մնայ Աստուածաշունչի հայերէն թարգմանականութիւնը: Կը տարուիք ըստ թէ, եթէ հրաշք մըն էր գիրը, նոյնքան մեծ հրաշք մը պէտք է նկատել Ս. Կրքի թարգմանութիւնը, կարծեալ ոչ թէ թարգմանուած օտար

լեզուէ մը, այլ ստուգածային ներշնչումի մը կատարելութեամբ անգամ մը և օ անցած Մեսրոպի և Սահակի հոգիներ, բիրեցեալ մտքութեամբ մը գտնելու համար ներշնչուած բառը և գերերկրային լեզուն:

Աստուածաշունչին և ծէսին հայացումը քանդեց Հայաստանի քրիստոնէացման առջև ցցուած վերջին գոտարկութիւնները և լայն սուպարէզ բացաւ Եկեղեցիին առջև հաւատքի համարով առաջնորդելու ուսումնական ժողովուրդ մը դէպի գրատեխնիկ լոյսը:

Որովհետև, եթէ կար ընտրանի փոքրութիւն խումբ մը առանձնաշնորհաւններու, որոնք ուսման և յառաջդիմութեան իրենց ծարուր կ'երթային զուսցնելու յոյն և ասորի կեդրոններու մէջ, մանաւանդ իրականային, Եկեղիս, Անտիօք և Աղեքսանդրիա, սակայն հասարակ ժողովուրդին խոշոր վանդուածը, քաղաքով պատմիչներու սովորական տեղեկութիւններէն, կը սարսրերէր կիտարբարոս տգիտութեան մը ստուերին մէջ: Իսկ հոն ուր կային ուսման ուղտիսներ, օտար էին, յոյն կամ ասորի, անհարազատ և հաւանաբար անհարող Հայ շողիքին:

Պատմամունքին հայացումը հայ եկեղեցիները կը վերածէր կրթանքի կեդրոններու, ուր կը դարձնուէր լեզուն, կը յատկանար ազգային գրականութիւնը, կը խորանար հայրենասիրութիւնը և ամբողջ ժողովուրդ մը կը բանար իր հոգին ցեղային կրթութեան մը միաձուլող շերտութեան, խանդավառութեամբ մը որ կը յիշեցնէր սոսքերական շրջանի նուաճող ոգին: Հայը, իրեն ազգանկատարականութեան մը կը վերածուէր:

Եւ այս՝ արդիւնքը եղաւ միակ մարդու մը տեսչական հաստատիւն և անխնայ ճիգին:

Գողթք եւ Սիւնիք

Մեսրոպ կրտսէն առաւ վաղարշապատէն, Սահակ կաթողիկոսին ձգելով Այրարատեան նահանգի քարոզութեան և կըրթութեան առարկէքը և ինք, սուած իր աշակերտները, վերադարձաւ Գողթքի գաւառը, ուր ճգնած, քարոզած, ստուսպած և հայ զիր ունենալու անհրաժեշտութիւնէր զգացած առաջին անգամ: Մեսրոպ իր

աշակերտներէն մի քանիին յանձնելէ ետք Փողթնի գպրոցները, անցաւ Սիւնիք, ուր նա հաւաքեց մանուկներ, հաստատելու համար գպրոցներ: Կորիւն Մեսրոպի ընտանեկանը աշակերտներէն կը յիշէ միայն երկու անուններ, Տիրայր և Մուշէ:

Յայտնի է որ գիւրին չէ եղած Մեսրոպի կրթական գործունէութիւնը: Իր կենսագիրը՝ Կորիւն, որ նորահաստա գպրոցներէն մէկուն պատասխանատուներէն եղած է, հայ գպրութեան առաջին ուսանողները կը նկարագրէ որպէս «գաղանձաւիտ, վայրենագոյն, ճիւղաբարոյ . . .», իսկ Մեսրոպի համար կ'աւելցնէ թէ «զայտկաբար սնուցանել և կրթելու կը ջանար»:

Մեսրոպ Սիւնիքի գպրոցները յանձնեց իր թարգման-աշակերտներէն երկուքին՝ Անանիա և Բենիամին:

Վրաստան

Սիւնիք սահմանակից է Վրաստանի: Սահմանը չկանցնուց Մեսրոպի ետանդը և ան Սիւնիքէն անցաւ Վրաստան:

Իրմէ առաջ Վրաստան հասած էր Մեսրոպի նախնաւոր, այնքան որ իշխան և քահանայապետ կը դիմեն Սուրբին, ինչպէս չէ համար որ իրենց ալ շնորհէ զիրք: Ըստ Կորիւնի, Մեսրոպ Սիւնիքի մէջ արդէն ստեղծած էր վրացական գիրը, ձեւաւորած գրուել և միասին տարած Վրաստան: Ուշագրան է որ Մեսրոպ նախընտրած է վրացական լիզուի գիրերուն առջ քուրդիին անկախ նկարագիր մը, ըստ դժգոհութեան, շարուածքի և հնչուելի:

Մեսրոպ անմիջապէս կը ձեռնարկէ վրացական գիրերը ուսուցանելու գործին և, ինչպէս ըրած էր իր երկրին մէջ, այստեղ ևս կը հաւաքէ մանուկներ և, իր ուշխատակներուն օգնութեամբ, կը հաստատէ գպրոցներ, սորվեցնելու համար գիրը, թարգմանելու համար Աստուածաշունչը և քրիստոնէական գրականութեան կարեւորագոյն նշանակութիւնները: Այստեղ Մեսրոպ ունեցաւ վրացի ազնական մը Ջալա անուանով, որուն մասին ուրիշ ոչինչ գրածներ:

Յունահայաստան

Վրաստանէն վերադարձաւ Մեսրոպ զէպի Վաղարշապատ, տեղեկագրելու համար Սա-

հակ Կաթողիկոսին իր գործունէութեան մասին: Այդ գործունէութիւնը ընդգրկած էր Պարսկահայաստանը, կամ, բայտ Թորոն, ցիլի, ասորական գրականութեամբ նուաճուած Հայաստանը: Հայաստանի բնական գահպատակ մասը կը Քար գուրա Վաղարշապատի իշխանութիւնէն և Մահակ Կաթողիկոսի ճեղքնակութեանէն:

ՅՅ0ր գաշինքով, Բիւզանդիոն և Տրքոն խաղաղութիւն հաստատած էին իրենց անհանձնելու վրայ, Հայաստանի նախնային Սահմանը կ'անցնէր Կորիւնէն և զէպի արևմտք կը թողուր Իերջան, Եկեղեց, Սն Մոփաց և յարակից գաւառները Բունաց իշխանութեան ներքեւ, մինչդեռ Տարս, Այրարատ, Կողթն և Սիւնիք, Հայաստանի խոշորագոյն մասը, կ'իյնար Պարսկներու կողմէ:

Պարսկները քառականգամ էին իրենց նպատակ թագաւորը նստեցնել Հայաստանի մայրաքաղաքին մէջ և թողուց կրտսերի վիճակ մը իրենց ենթակայ նախարարութիւններուն: Մինչդեռ Յայնիքը հայկական նահանգները յայտարարած էին բնականապէս դաւաճ, հաստատած էին սատրապութիւններ և խեղզած ամէն տեսակի սրգատութիւն, յունացնելու մտքով նայական երկիրը:

Յունական մշակութի կլտնող տիրապետութեան վտանգը շէր կրնար խուսափիլ Սահակ-Մեսրոպի ուշագրութեանէն: Մաղարշապատի երրորդ անգիրպուստին, աննք որոշելիին ոպատապրող գիրը և լիզուել տանիլ յունական մասին, անտնցմով վիճելու համար յունացման վտանգին ենթակայ հայութիւնը:

Մեսրոպի անաքիլութիւնը հանդիպեցաւ որոշ վճռաբաւթեան: Յունահայաստանի կառավարիչ Անտաղիոս, թէն արժանի պատիւներով գրիւտորից հայոց վարդապետին, սակայն չարտօնեց հայ գիրի ուսուցումը և հայ գպրոցի հաստատումը առանց կայունութեան արտօնութեան: Անտաղիոսի կողմէ Բիւզանդիոն զիկուած տուրքանդակը վերադարձաւ և բերաւ հրաւեր մը Մեսրոպի, որ անձամբ ներկայանալ կայսերական պալատ:

Աճառեան Կորիւնի աջ պատմաճը կ'ընդունի իբրև վաւերական և կը մերժէ Թորենացիի պատմութիւնը, որպէս թէ Թոր-

բով թագաւորի մահուան յաջորդող հայկական սպառնալիքներէն հետեւանքով. Մտնելէն եւ սպաստան փնտոսած Յունահայաստան, ուրկէ զրկեմ ըլլայ Մետրոպոլիտի Ռի. Գանդրոն, իր կաթողիկոսական կողմանէն զորք ճանչցնել տալու համար յունական իշխանութեան, այնպէս որ Մետրոպիտոս քրիստոնէութեանը կոտորած մտապահելու հարցը բարձրագոյն վարչական իմաստ մը:

Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմանէն կը ցուցնեն Կորինթի պատմամբ, որ Մետրոպիտոս քրիստոնէութեանը զգուշացնելու ձեռք ձգելու համար էր արտոնութիւնը հայ դպրութեան հաստատելու յունական բաժնին մէջ. բայց ձգելով հարցը թէ Մահակ իրապէս եկած է Յունահայաստան որիւէ պատճառով, թէ ոչ:

Բիւզանդիոնի ճամբուն վրայ, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կը թողու Մետրոպիտոս իր երկնադոշն աշխարհաւ Ղեկնարկ պատմութեան նախաբանին տակ, և Գերբաժնի Գիւնդ եւ պակտիստի և Վարդան Մամիկոնեանի հետ կը շարունակէ իր ճամբան: Բիւզանդական պալատը բացառիկ պատիւներով կ'ընդունի Մետրոպիտոս քրիստոնէութեանը և կը պարգեւէ անոր սակուսից (անկիւն) տնտեսութեան, որ յատուկ էր գրեթէ անկողնին և եռանկուն գանձարաններուն: Ըստ երկնային, Մետրոպիտոս քրիստոնէութեանը փայլը համարած պէտք է ըլլան պալատականները: Ուշագրաս է մանաւանդ որ պալատի կառքերով և ճարտարութեամբ և նաև Մետրոպիտոս քրիստոնէութեանը:

Վերագործի այս ճամբան անցու Անտիոքէն, ուր կը գտնուէր Անատոլիոս:

Յունաց սպարապետը կատարեց կայսեր հրամանը: Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն իրաւակից և Անատոլիոսի հրամաններով, շրջեցաւ յունահայաստանի հայ գաւառները և արձեւ տեղ հիմնեց հայ դպրոցներ: Աւշաղբաւ և այլտեղ ևս որ ոչ միայն Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի կայսեր լոր ճարտարները հոգացուած կ'ըսուէր կայսերական գանձէն:

Աղլուսնի

Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն Աղլուսնի սպարապետը իր հանձնարէն բա-

ժին նսնած կ'ըլլար ան զրացի քրիստոնէական ժողովուրդին, որ հետագայ դարերու ընթացքին հայերուն նետ պիտի բարձրացնէր իր գէնքը կրօնքի և հայրենիքի պաշտպանութեան համար:

Աղլուսնից ստաքիստութեան ձեռնարկելէ առաջ, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը Յունահայաստանի յաջող ստաքիստութեան և Աղլուսնից ծրագրի մասին:

Ըստ երկնային, Աղլուսնից քրիստոնէութեանը այ մտաւ մըն էր որ դժուարաւ կը ծածկէր արմատացած հեթանոսութիւն մը: Սկստանալով և գրեթէ ազգաւ կը կողէ գանձեք մեր պատմագիրը: Բայց և այնպէս, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը: Բայց և այնպէս, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը: Բայց և այնպէս, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը:

Այնուհետև Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը: Բայց և այնպէս, Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն կ'ընտանի Մետրոպիտոս քրիստոնէութեանը համար կաթողիկոսը:

Ինչպէս կ'երևի վերի պատմագրերէն, հայ դպրութեան տարածումը Պարսկահայաստանի և Յունահայաստանի բոլոր գաւառներուն մէջ, ինչպէս նաև Վրաց և Աղլուսնից գրեթէ զիւրեք ու տարածումը, չափազանց ընդհանուր կերպով պատմուած են սկզբնաղբիւրներուն մէջ: Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն լայն զաշար և անխնայ եռանդը անապահոյս որ հիացում կ'ատեն. բայց շատ քիչ բան կը տեղեկացնեն իրողութիւններու մասին, որոնք կապուած են հայ դպրութեան ծագումին հետ ընդհանրապէս և Մետրոպիտոս քրիստոնէութեանը կողմէն:

(Շար. 3) ՇԱՀԷՎԻՒ. ԱՃԷՄԵԱՆ